

Պ Ա Տ Ա Ս Խ Ա Ն

« Ուրուագիծ՝ Պատմութեան Հայոց
ի սկզբանէ մինչ ցԱրշակունի Հարս-
տութիւն » գործիս Հ. Յ. Աստուրեանի
կողմանէ քննադատակամովն :

զեկատուին այս կարծիքը չի կրնար փնա-
սել Պր. Վանցեանի՝ « ուսանողական ա-
ռաջին տարիների մէջ » գրած «ուսումնա-
սիրութեանց» : Բայց կարելի է եթէ, «ու-
սանողական վերջին տարիների մէջ» սրբ-
բազրիչ ձեռք մ'անցնէ հեղինակն իւր
գրուածքին վրայէն, զտէ ու մաքրէ շատ
մը տեսութիւններ, աւելի կը փայլին մա-
ցածները՝ : Ահա այդ սրբագրիչ ձեռքէն
անցնելով է որ հրատարակ հանած է
Վանցեան 1906ին իր Արեւելահայ յեզոսի
պատմական քերականութիւնը, որուն համար
Բազմավիպի ծածկանունն գրախօսող յօ-
դուածագիրը չի վարանիր ըսելու : « Պր.
Վանցեանի երկը շահեկան է ոչ միայն
արեւելեան լեզուի, այլ և գրարարի պատ-
մութեամբ հետաքրքրուողներուն. նա կը
ջանայ ցուցնել գրարարէն ալ հին հայե-
րէն մը՝ մեր արդի գաւառաբարբառնե-
րուն մէջ » . և յետ օրինակներով ապա-
ցուցանելու հեղինակին կարծիքը, կը յա-
ւելու՝ թէ « Պր. Վանցեանի հետ կը
ըըջինք ո՛չ միայն մերձաւոր անցեալին,
այլ և խորագոյն հնութեան մէջ : իր
գիրքը կըթուփին մ'է և գրօսանք. հաճո-
յական է ինչպէս գալարագեղ դաշտի մը
մէջ հնախօսական պեղում մը » :

Վանցեանի յիշատակը կապուած պիտի
մնայ այսուհետեւ իր Պատմական քերակա-
նութեան հետ. ուրիշն մահարձանի չի կա-
րօտիր :

Հ. Ք. ԶՐԱՔԵԱՆ

Գործի մը արժէք անոր մասին եղած
քննադատականներով երեւան կ'ելնէ, և
այդ մեծապէս կրնայ ծառայել, թէ՛ ըն-
թերցող հասարակութեան և թէ՛ նոյն իսկ
գրողին. պայմանաւ սակայն որ քննադատն
արդար ու անաչառ ըլլայ, ոչ գործի կա-
րեւորութիւնն իր արժէքէն աւելի մեծցնէ,
և ոչ ալ զայն նսեմացնելու ճիգեր ընէ :
Արդ՝ տեսնենք թէ Հ. Յ. Աստուրեան
այդ պահանջեալ պայմաններուն համա-
ձայն կը գտնուի՝ « Բազմավէպի » Գեկտ.
Թուով՝ գործիս մասին ըրած քննադատա-
կանին մէջ : Աստ մէջ պիտի բերեմ այդ
քննադատականով շօշափուած տասն հար-
ցերն, ու պիտի պատասխանեմ անոնց,
դատաւոր կարգելով ընթերցողներն :

Ա. — Գործիս յառաջարանին մէջ ը-
սած եմ՝ թէ սա կրնայ « իրրեւ առաջ-
նորդ ծառայել՝ գիտնոց ու բանասիրաց
հետազօտութեանց հետեւելու » :

Քննադատս այս համեստ խօսքն՝ կրնայ
« իրրեւ առաջնորդ ծառայել գիտնոց »
նախադասութեան կը վերածէ, անշուշտ
ծիծաղելի ընելու համար զիս յաչս ըն-
թերցողաց :

Բ. — Բուն խնդրոյն անցնելէ առջ
քննադատս կ'ըսէ՝ թէ « հեղինակը բաւա-
կան յոտակ և լուսաւոր կերպով ըմբռնած
չէ՛ շրջանը՝ որուն վրայ կը խօսի » : Ու
իբր ապացոյց յառաջ կը բերէ Արմէնե-
րու հարցն, ու կ'ըսէ. « էջ 22 Արմէնք
փոխզական ցեղ են. էջ 30 Արմեններն
ի Փոքր Հայս գտնուած միջոցին կը խառ-
նուին Փոխզեցւոց, Քեթացւոց, ապա կիմ-
մերեանց և Սկիւթեցւոց հետ. էջ 35 Ար-
մեններու ծագումն կը սկսի տատամսիլ,
անոնք կրնան Փոխզեցի կամ կիմմերեան
ըլլալ. իսկ էջ 36 Արմէնք և Հայք թիչիկ
մը իրարմէ տարբեր ազգեր կը նկատուին,

1. Մարտեոսի 1899, թ. 145-8. Հմտ. նաեւ Մը-
յակ 1899, թ. 168 : Ատոնց զէմ Մարտե 1899, թ.
9-10.
2. 1907, թ. 6 :

այսինքն Արմէնը զատ ցեղ մ'է, մինչ
Հայք՝ Արմէնի և Խալդիի խառնուրդ մը,
սակաւ մի եւս Սեմական արիւն ունենա-
լով. իսկ էջ 43 նաեւ Արմէնը խառնուրդ
մ'է »:

Այս հատուածն այնպէս ճարտարօրէն
հիւուուած է՝ որ գործն չկարդացողը կրնայ
պահ մը գայթակարգիլ. սակայն եթէ հետեւինք
մենք գործին, որեւէ հակասութիւն չպի-
տի հաստատեմք անդ: Արդարեւ էջ 22
Հերոդոտի և Եւտոզարտի վկայութիւններն
մէջ կը բերուին Արմէններու Փոխզգական
ցեղ մ'ըլլալնուն մասին. էջ 30 ըսուած է
թէ անոնց ի Փոքր Հայս գտնուած միջո-
ցին մասամբ խառնուած են տեղական այլ
ցեղերու (Փոռիզցիի, Գեթացիի, Կիմմերեան,
և Սկիւթացիի) որ շատ բնական էր, և զոր
կ'ընդունին պատմագիրք. էջ 27 ըստ
Լեհմանի Արմէններն Կիմմերեանց ցեղա-
կից ըլլալուն յիշատակութիւն ընելէ ետք՝
էջ 35 կ'ըսեմ թէ՝ « Այդ եկերն (Ար-
մէններն), ըլլան Փոռիզցի կամ Կիմմե-
րեան, երկուքն ալ Արիական մեծ ընտա-
նեաց վերաբերող ցեղեր են» . ու վերջա-
պէս էջ 36 կ'ըսեմ թէ՝ « Հայն Խալդեան-
ներու և Արմէններու խառնուրդ մ'է », իսկ
էջ 43 ըսուած չէ թէ Արմէնք խառնուրդ
են:

Արդ՝ ինչպէս կը տեսնուի, այս ըսած-
ներուս մէջ երբէք հակասութիւն չկայ.
այդ ամէն այլազան հեղինակաց կարծիք-
ներն ու գաղափարներն կը ցոլացնեն,
զոր պարտէր ընել զրոգն եզրակացութեան
հասնելէ առաջ, ինչ որ ես ալ ըրած եմ,
և էջ 43 արդէն սուած եմ համառօտակի
գիտութեան արդի ընդունածն:

Գ. — Քննադատս առանց իմ այդ էջ
43ի մէջ իսկ ըրած ամփոփումս կար-
դալու, յորում կ'ըսեմ. « Ի մի բան մեր
բնագաւառի նախնի բնակիչք Խալդեանք
կամ Ալորոտեանք կ'անուանէին, որք հա-
ւանականաբար Ասիական անուանեալ Փոքր
Ասիոյ ցեղին կը վերաբերէին: Արմէն ա-
նուանեալ Փոռիզցեաց ցեղակից Արիա-
կաններն Մակեդոնիայէն Փոքր Ասիա ան-
ցան. ժամանակ մը Փոռիզիա՝ ապա ի

Փոքր Հայս (ընդ մէջ կապագովկիոյ և Պոն-
տոսի) մնացին, Գամբաց ու Քեթացեաց
հետ Փոքր ինչ խառնուեցան, ու ապա
Մալաթիոյ կողմերն իլան և Կրփաց եր-
կրի ճամբով 7րդ դարուն Մեծ Հայք մը-
տան, տեղացիներն մասամբ դէպ հիւսիս
հալածեցին, ու անոնց մնացելոց հետ խառ-
նուելով՝ յառաջ եկաւ Հայ ազգն »:

Հ. Յ. Աստուրեան առանց այս ամփո-
փումս կարդալու կ'ըսէ. « Թերեւս լաւա-
զոյն եղած պիտի ըլլար... պատմական
և լեզուաբանական ցննութիւններու վրայ
հիմնուելով աւանդէր սպալէս. « Արմէններն,
ազգային կոչմամբ Հայք, փոռիզական
ցեղ մ'են, և անորոշ ժամանակի մը մէջ
Թրակիայէն անցեր են Փոքր Ասիա, ուր
հաւանականաբար Բիւթանիոյ և Ալիսի
հովտին մէջ դեզերած են ժամանակ մը,
և է դարուն (Կ. Ք) յարձակում մը կրե-
լով և կամ որեւէ պատճառով մը Փոքր-
Հայքի վրայէն մտած են Հայաստան, և
ընդհանրէն մաս մը հալածելով՝ մաս մ'ալ
իրենց հետ ձուլած են »:

Արդ ցննադատներ թող ըսեն այս եր-
կու համառօտութեանց տարբերութիւն-
ներն. տարբեր ձեւերով մի և նոյնն ը-
սուած է: Հ. Յ. Աստուրեանի յօդուածի
մէջ ըսուած չէ Մեծ Հայոց հին բնակ-
չաց անունն, և յստակօրէն ըսած չէ թէ
այսօրուան Հայն՝ Մակեդոնիայէն եկած
Արմէն ցեղի և տեղական Խալդեան կամ
Ալորոտեան (Ուրարտեան) ցեղի մի խառ-
նուրդն է, ինչ որ գիտութիւնն ընդունած է
այսօր:

Դ. — Քննադատս կը զարմնայ թէ՝
ծանօթ ըլլալով մեր լեզուի մասին եւրո-
պական հեղինակաց, « անծանօթ մնացած
են ինձ Հիւրքմանի մեր լեզուին ծագման
մասին հիմնական փոփոխութիւններ բերող
գրութիւնները »: Կ'երեւի թէ Հ. Յ. Աս-
տուրեան չէ կարդացած էջ 46 ըսածս
թէ՝ « սակայն Հիւրքման և այլ լեզուա-
բանք կը ցուցնեն՝ թէ Իրանական ազգե-
ցութիւնն նորագոյն ժամանակաց գործ է,
իսկ բուն հայ լեզուն Ասիական ընտա-
նեաց աւելի Եւրոպական ճիւղին մօտ է:

այսպէս կը բացատրուի Արմէն ցեղի գալուստն և բնագաւառն նկատի առնելով»։

Այս խնդրոյ մասին քննարարատ սխալ մ'ալ կ'ընէ Արիստրոս բառն շփոթելով Իրանականին հետ։ Արիստրոսն համագոր է Հնդկերոպականին։ Արիստրոսն կամ Հնդկա-եւրոպականի՝ Արիստրոսն ճիշդօրէն չընդ-կականն և Իրանականն են. իսկ Եւրոպա-կանն շատ մը ճիշդօրէն ունի, յորս և Ար-մէն բարբառն։

Ե. — Էջ 30 Արմէններու ի Մեծ Հայք մտից առթիւ ըսած եմ հեղինակաց կարծիքն՝ թէ «Արմէններն զանդապարար մուտք գտած են, և ոչ զէն ի ձեռնին»։ զի անոնց մտից առթիւ որեւէ ընդհարում չեն ծանօթացներ մեզ. իսկ էջ 73, այդ մասին կ'ըսեմ. «կարելի չէ մեզ ընդունել առանց որեւէ ընդհարման մուտք մը» են, և պատճառն ալ կը բացատրեմ, այս տեղ որեւէ հակասութիւն չ'կայ, որպէս կարծէ ըննարարատն։

Զ. — Արդարեւ պատմագրաց մէջ Ար-մէն հարստութիւն մը յիշուած չէ. սակայն նկատելով որ 7րդ դարուն սկիզբն Սկիւթական արշաւանքով Ասորեստանեայն (Նինուէի), և Խալդեան հարստութիւնը վերջ գտած են, ու քիչ վերջ Ար-մէնը եկած ու տիրած են Մեծ-Հայքի, ուր ապա կրկին կը տեսնամք մի իշխանութեան հաստատութիւնն, որ հաւանականաբար Արմէնեան կրնամք համարիլ։ Խորենացին յետ Նինուէի կործանման մի Թագաւորութեան հաստատութիւնն կը յիշատակէ Պարոյրով, և անոնց մասին կ'ըսէ. «այժմ անցից ի թիւ մերոց արանց. մանաւանդ Թագաւորաց մինչ ցպետութիւն Պարթեաց, քանզի ինձ այսորիկ արք ի մերոյ Թագաւորէն՝ սիրելիք, այդպէս բնիկը և ի մոյ արեանատառք և հաւատի հարապարտ»։ Այս իօսքերէն կը հետեի թէ՛ Պարոյրի նախորդներն (Խալդեանք) բուն հայ ցեղէն, այսինքն արիւնէն չէին։ Որպէս կը հասկնայ և Յովհաննէս պատմագիր կաթողիկոսն։ Արդ որոշ կը տեսնուի՝ թէ յետ Արմէններու մտից հարստութիւն մը կը սկսի, որ ամենայն հաւանականու-

թեամբ Արմէնեան էր, փոյթ չէ թէ՛ անոր առաջին վեհագեղտին անունն Պարոյր ըլլայ կամ այլ ինչ։

Է. — Այս ըջջանիս վերաբերող Տիրանի մասին կասկած չկայ. Խորենացին Տիրանայ հայրն Երուանդ կ'անուանէ, Քսենոփոն անոր մասին շատ մը բաներ կը պատմէ առանց անունն տալու. արդ այդ Տիրանի հայրն Երուանդ անուանելու մէջ ինչ քննարկ կայ. այդ անունն Խորենացին տուած ըլլալուն համար անպատճառ սխալ է. և ինչ փոյթ անունին Երուանդ ըսուելուն. գործոց մասին կ'ընդունիմ Քսենոփոնի ըսածներն։

Ը. — Խորենացին Տիրանայ յաջորդն վահագն կ'անուանէ, և անոր շատ մը քաջագործութիւններ կը վերագրէ. Պիսիթոնի քարամայրից վրայ այդ ատեններն Գարեհ Վշտասպետի բանակաց քանիցս Հայոց կողմանէ յաղթուիլ կը ցուցնեն, առանց այդ յաղթական բանակաց վարիչի անունն տալու. ինչո՞ւ աննք այդ երկու կիսատ տեղեկութիւններն իրարմով շամբողջացնենք։ Գուցէ այդ քաջարի իշխանի անունն վահագն չէր. և ապա իր քաջագործութեանց համար յաղթութեան ոգւոյն՝ Աւեստական Վերիթրակայի անունով վահագն անուանեցաւ։

Այդ Արմէնեան հարստութեան 4 Թագաւորաց գործերն միայն ծանօթ են ու մենք զանոնք յիշատակեցինք. եթէ ապագային ուրիշներ երեսուն իննն՝ զանոնք ալ կ'աւելցնեմք։

Թ. — Արտաքսիասայ որդւոյն Արտաւազդայ մեղկութիւնն օտար մատենագիրը կը յիշատակեն։ Մեծն Տիրանայ Արտաքսիասայ յաջորդ ըլլալն կը վկայէ Ստրաբոն, իսկ Արտաքսիասի հայ ըլլալու վկան է Պողիբիոս։ Ասոնց վկայութեանց մէջ փոքր ինչ շփոթութիւն տեղի ունեցեր է։

Ժ. — Փոքր Հայքի Ա. Բ. Գ. Հայքի բաժանումն Հռովմէացիք կատարած են Մեծին Տիրանէ զայն առնելէ ետք, և առ այս ձեռացս տակ ունեցած Գարազանի Պատմութեան Ա. Հատորի էջ 158 գրուած է. «Հռովմէացիք գրաւեցին ընդ այլ գա-

առաջ նաեւ զՓորքը Հայս և բաժնելով զնա
յառաջին, յերկրորդ և յերրորդ Հայս » :

— Աւասիկ պատասխան Չեր յուզած
տանն խնդիրներու՝ որոց մասին կասկածե-
լի է ձեր իրաւացի ըլլալն : Իս Չեզմէ
շատ աւելի հմտալից և կարեւոր քննա-
դատութիւններ կը սպասէի և կը սպա-
սեմ ալ :

Թոյլ տուք, Գերաշնորհ Հայր, որ ըսեմ
թէ զոնէ Չեր այս քննադատականին մէջ՝
պէտք եղած ուղղամտութիւնն ու լրջու-
թիւնն չէք դրած :

ՏՈՒՐ. Ն. ՏՄԱԽԱՐԵԱՆ

Հ. ԾՊՈՍՏԻՆՈՍ ՃԵՄԵԼԼԻ

ԱՌՈՂՋՈՒՐԱՆՆԵՐԻ ՀԱՐՑԸ ❄ ❄
❄ ❄ ❄ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒ ՄԷՋ

ԱՅՍ վերջին երեսուն տարիներուն
առողջապահական խուզարկութեանց մէջ
կատարուած յառաջդիմութիւնները զըր-
զած են առողջարանները՝ ուսումնասիրե-
լու նաեւ առողջարանական տեսակէտով
հասարակաց շէնքերը՝ որոնց մէջ ընկե-
րական շարժում կայ :

Այս քննութեանէ՝ որ գործնական թան-
կագին արդիւնքներ տուած է նկատմամբ
հասարակաց շէնքերու առողջարանական
պայմաններուն, ինչպիսիք են դպրոցներ,
թատրոններ, բանտեր, անկլանոցներ, զի-
նուորանոցներ, սպանդանոցներ, շուկա-
ներ եւն, չէին կրնար խոյս տալ անտա-
րակոյս եկեղեցիները, որոնց մէջ մեր
գործունէութեան այնքան մաս մը կը
դառնայ : Տեղիք չկայ կարծելու՝ թէ այս
ուսումնասիրութիւնը յարգանքէ կը պակ-
սի սրբաւայրին նկատմամբ, ոչ ալ՝ թէ
իր գիտումն ըլլայ հաւատացեալներն ե-
կեղեցիներէ հեռացնել : Բոլորովին հակա-
ռակը : Այս կէտիս նկատմամբ եպիսկո-
պոսնիւն ալ մեզի իրենց օրինակը տուած
են, նախապահեստ միջոցներու կանոններ

հրատարակելով, երբ դեռ առողջարան-
ներն իրենց ուշադրութիւնը չէին դար-
ձուցած այս շէնքերուն վրայ :

Իս անօգուտ չհամարեցայ վերսկսելու
ուրիշ ջանասէրներէ կատարուած խու-
զարկութիւնները, հաստատելու համար
պարզապէս թէ եկեղեցիները, կամ իրենց
շինուածքին պատճառաւ, կամ մէջը կա-
տարուած պաշտամունքներուն պատճա-
ռաւ, կամ ժողովրդեան խոնուելուն պատ-
ճառաւ, բուն առողջապահական վտանգ
մը կը ներկայացնեն, ինչպէս կը պնդեն
ոմանք. և որոշել թէ որոնք են առողջա-
պահական նախազգուշութիւնները զորս
պէտք է ձեռք առնել :

Ամէն մարդ կը հասկնայ թէ ինչ կարե-
ւորութիւն ունի այս աշխատութիւնը :

Եկեղեցին մեր ժողովրդեան համար այն
տեղն է ուր ամենէն աւելի յաճախ կը
հաւաքուի : Մեր ընկերական կեանքին
կարեւոր մաս մը եկեղեցւոյն մէջ կ'անցնի,
հարկաւոր է որեմն հաւատացելոց ա-
ռողջապահական նոյն ապահովութիւնը
ուր, ինչ որ կ'ընծայեն հասարակաց միւս
շէնքերը, և այսու գործակցիլ ընկերային
առողջապահութեան պաշտպանութեան ,
որ այսօրուան օրս, ինչպէս որ կը սով-
րեցնէ գիտութիւնը, մեծ պարտք մըն է,
մասնաւորապէս վարակող հիւանդութեանց
պարագային : Եւ միանգամայն արգիւել
որ հաւատացեալները չհեռանան մեր եկե-
ղեցիներէն, պատրուակ բռնելով թէ առող-
ջութեան վտանգ կայ :

Հոս կրնանք կրկնել այն բանը ինչ որ
Գերապայծառ Ֆրանչեսքինի, Ֆրանչի Ե-
պիսկոպոսը, կը գրէր քանի մը տարի
յառաջ, երբ եկեղեցիներու մաքրութեան
նկատմամբ քանի մը կանոններ հրատա-
րակեց. « Իրաւացի կը գտնենք՝ որ քա-
հանաները, մանաւանդ անոնք որ հողուց
խնամքն ունին, արդի գիտութեանց ճշ-
մարիտ և ապահով միջոցներուն հետեւին,
որպէս զի ժողովրդեան մտքէն փարատեն
հնցած և անիմաստ նախապաշարութիւնները,
և հաստատելու համար ինչ ինչ միջոց-
ներու զործածութիւնը, որոնք գիտու-